

ԸՆԿԵՐԱԲԱՆԱԿԱՆ

Ինչո՞ւ Մեր Զաւակները Կ'ամուսնանան Ոչ-Հայերու Հետ

Վերոյիշեալ հարցումը չի պատկանիր ա՛յն ծնողներուն որոնք կանուխէն գաղթած են ու չեն գտած իրենց զաւակներուն համատարեկից անձեր: Իսկ այսօր, այսքան բազմահայ դարձած Գանատայի մէջ, ինչո՞ւ մեր զաւակները չեն կրնար գտնել համախոհ և համասիրտ թեկնածուներ կամ խնդրարկուներ: Ո՞ւր գաղթած են հայ երիտասարդ ու երիտասարդուհիները: Արդեօք անտեսանելի՝ դարձած են իրարու, թէ անծանօթ: Իմ համեստ կարծիքով, երիտասարդութիւնը թէ՛ մին է, թէ միւսը:

Ի՞նչ է պատճառը: Պատասխանը տալ՝ քաջութիւն կը պահանջէ:

Մեր զաւակները կը դրկենք դպրոց ու համալսարան: Անոնց կը ջամբենք աշխարհիկ գիտութիւն և կենցաղավարութիւն՝ նիւթական բարօրութեան համար: Անոնք կ'աւարտեն համալսարանը բարձր նիշերով ու կը գործեն շահարեր ասպարէզներու մէջ: Մեր զաւակները դրացիին նմոյշները չե՛ն, այլ մե՛ր հայելիներն են: Անոնք կը ցուցադրեն ա՛յն, ինչ որ մե՛նք ենք, սակայն մենք մեր տեսածին չենք ուզեր հաւատալ:

Մենք կու տանք մեր զաւակներուն այն ինչ, որ ունինք: Որպէս Հայ հասարակութիւն (բացառութիւնները յարգելով), մենք ընդհանրապէս փառամոլ, դրամապաշտ և ընկերային դասակարգ ֆնտոռողներ ենք: Կրնայ ըլլալ, որ մեր երկիրներուն մէջ համեստ էինք: Մեր կարողութիւններուն գիտակից, բարի, անմեղ, պարզ, պղտիկ բաներով գոհացող, եկեղեցասէր հաւատացեալներ էինք:

Եթէ այսքանը կը զայրացնէ ձեզ, խնդրեմ, կրնաք ձեր ընթերցումը դադրեցնել այստեղ:

Մեր թանկագին զաւակներուն համալսարանական ուսում ջամբելու զուգահեռ, միթէ դաստիարակեցի՞նք զանոնք բարո-

յական արժէքներով։ Դրոշմեցի՞նք անոնց սրտին մէջ եկեղեցիի խորհուրդէն բխած բարոյական ուժ և հաւատքի ներգորութիւն։ Մոռնալու չե՞նք որ «ես»ի և փառամոլութեան հակադրութիւնը հաւատքի՝ աշխարհն է, գաղափարականի և բարոյական գեղեցկութիւն աշխարհը։ Մարդկային կեանքը — հակադրուած կենդանականին — կը կանգնի բարոյակա՞ն օրէնքներու վրայ՝ համեստութիւն, ազնւութիւն, սիրել դիմացինը այնպէս ինչպէս որ է։ Մեր զաւակներուն սրտին ու մտքին մէջ, այսինքն իրենց ապրումին մէջ թանձրացուցի՞նք բարոյական կատարելութեան գաղափարները, մե՛ր կենցաղավարութեամբ։ Առանց կրօնքի և բարոյական կատարելութեան ձգտումի, քաղաքակրթութիւնը, գիտութիւնն ու արուեստը կը դառնան եսական ու զազրելի։ Անոնք նոյնիսկ չարիք են առանց բարոյական զօրութեան։ Բարոյական կեանքը կը ծաղկի կրօնակա՞ն հողի վրայ։

Ցետաղարձ ակնարկով երբ դիտեմ կեանքին անցեալը որպէս շարժապատկեր, հոն կը տեսնեմ աւելի քայքայուած ամուսնութիւններ, քան թէ երջանիկ կենակցութիւններ։ Չունիմ հոգեբանի մը յաւակնութիւնը, սակայն այն անձին համար, որ ժամանակ ու ջանք կը տրամադրէ քննելու, մտածելու և անաշառօրէն վերլուծելու, երեւոյթները պերճախօս են։

Զաւակները իրենց անձնական ընտրութեամբ մեր ընտանիքն ներս չծնան։ Իրենք «դասակարգ» չփնտռեցին։ Իրենց ծնողաց ազգութիւնը, բարեկեցութիւնը, լեզուն և կրօնքը չարցուցին։ ՄԵ՛Նք ծնողներս՝ հայր ու մայր, մե՛նք որոշեցինք որ մեր զաւակները ըլլան հա՛յ։ ՄԵ՛ր հաճոյքին ու մե՛ր միասնականութեան համար, ո՛չ թէ մեր զաւակներուն

Հայ ծնողներս որքա՞ն մեր զաւակները հա՛յ կը դաստիարակենք։ Արդեօք քանինե՞րս մեր զաւակները հայ եկեղեցի կամ հայ կիրակնօրեայ վարժարան կը տանինք։ Տան մէջ հայ դաստիարակութիւն կուտա՞նք մեր զաւակներուն։ ՄԵՆՔ գիտե՞նք մեր պատմութիւնը, որ կարենանք զայն ծանօթացնել մեր զաւակներուն։ Հայրենիքի մէջ թերեւս առանց հայ պատմութեան կարելի է որպէս հայ շարունակել, բայց ո՛չ երբէք Սփիւրքի մէջ։

Ցանախ օրական 2-3 ժամ «հագի» կը դիտենք մեր զաւակներուն ընկերակցութեամբը, սակայն մեր զաւակներէն քանի՞ն դիտած է մեր աղօթելը, Աստուածաշունչ կարդալը և եկեղեցական ճշտապահութիւնը . . . :

Համեստ, բայց արդա՛ր փորձառութեանս որպէս վկայ, դիտած եմ որ այն ծնողները, որոնք իրենց զաւակներուն ամուսնութեան մէջ փնտոած են դասակարգ, դրամ և փառասիրութիւն, բոլորն ալ գահավիժած են ամուսնալուծարան:

Հայ-քրիստոնեայի մը ամուսնութիւնը «Հոլիվուտի» ցուցադրութիւն մը ըլլալու չէ: Ամուսնացող զոյգը, եթէ պապենական տան մէջ ստացա՛ծ է բարոյական, կրօնական ու ազգային հարկ եղած դաստիարակութիւնը իրենց ծնողաց կենցաղավարութեամբ խօսքով, կարիքը չունի իրենց ծնողաց անհարկի միջամբ տութեանը. նոյնիսկ եթէ չեն ստացած, կրկի'ն անարժէք ու վտանգաւոր է ծնողաց միջամտութիւնը:

Ամուսնութիւն մը, ո'չ կահոյք է, ո'չ տուն, ոչ ալ հարստութիւն, այլ գաղաթն է միասնականութեան (հոգեւոր ըմբռնումով): Ան խոստում մըն է երջանկութեան և միաժամանակ ընդունելութիւն մը՝ մարտիրոսութեան, պայմանաւ որ ծնողները չմիջամտեն: Ա. Պսակը տեւական, հոգեմարմնական սէրն է այր և կնոջ, փոխադարձ իրարօնութիւն, որդեծնութիւն և հիմը՝ ընտանիքին:

Ըսած են, թէ «Ամուսնութեան մէջ կարեւորը յարմար անձը գտնելը չէ՝, այլ՝ յարմար անձը ըլլալն է»: Միթէ մենք կատարեա՞լ ենք, որ մեզի յարմար ու կատարեալ անձ մը կը փնտռենք: Որքա՞ն կը քննենք, կը զննենք ու կը հաշուենք թեկնածուի մը անցեալը, ընտանիքը և դասակարգը երբ ենթական հայ է: Իսկ դեղին մազով ու կապոյտ աչքով ոչ-հայուն մէջ կը նայինք միմիայն արտաքինին . . . :

Գմունանք, որ արտաքին երեւոյթը միշտ կրնայ արուեստական եղած ըլլալ այնպէս ինչպէս մեզ կը դիմաւորէ գեղադէմ և վայելուչ օրիորդ մը իր յաճախորդներուն վերապահած արուեստական ժպիտով: Ինչո՞ւ չենք քններ ոչ-հայ թեկնածուն այնպէս, ինչպէս կը պրատենք հայ մը: Մենք զմեզ կը ստորադասենք և կամ կը գերադասենք. երկուքն ալ սխալ:

Հա՛յ ամուսնութիւնը ոչ գիրով կ'ըլլայ, ոչ ալ Հայ Եկեղեցւոյ մէջ ըլլալը արժէք կը ներկայացնէ: Հայ ամուսնութիւնը ոգի՛ է: 20-րդ դարու հայութիւնը այլևս լոկ ժառանգական ու պարտադրուած Հայ ամուսնութեամբ չի կրնար շարունակել, այլ պէտք է իմաստաւորուած և արժէքաւորուած հասկացողութիւն դառնայ իր հայութիւնը: